

Ք Ա Բ Ա Ծ Ը Ա Ա Ը

Զ Ո Ւ Խ Ր Ա Ս Ի Ւ Թ

ՍՊԱՆԻԱՑԻ ՄԱԿՐԻՑԱՆԱՑԻՈՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Ձ Ր Ա Ց Ց Մ Ը

(Թիզմ. յանգիերէնէ.)

(Հունական թիզմ. լուսաբառ)

ԺԱ.



ալիցիացին նոյն իրիկան՝ վերջալուսով, Ալամպայի Հոհորոց քով Հանգիստ առած ատեն, շաղփազի մոտափարան մարդկանց ակումք մը դտաւ, որոնց խօսակցութիւնն հինգուցաց եւ հինաւորց ունայն պատմութեանց եւ աւանդութեանց վրայ էր: Մկանց պէտք ամէնն ալ աղքատ ըլլարու, մասնաւոր համութիւն մը կը պայման գուհէն կը եւ ռամկանան խօսակցութեանց նիւթ և զողով՝ Ալամպայի այլէւայլ կողմերը Մաւրիտանացոց ժամանակէն կախարդութեամբ ծածկուած մատացած հարստութեանց վրայ երկայն ճառելով: Մանաւանդ ամէնն ալ միաբան ձայնի կը կարծէին թէ Հոնգյալիկան աշտարակին ներքեւը թաղուած ծածկուած մէծ մէծ գանձեր կան: Այս ամէնն լամճներն անսովոր ազդեցութիւնն մը ըրին համեստ պերեկիլն վրայ: ախուր պողոտաներէն միայն եւ միայնակ վար իշած ատեն այս պատմութիւններն իւր միուր գրաւած եւ զաղկեցուցած էին: Եթէ վերջապէս, կըսէր նիքն իրեն, աշտարակին ներքեւը թաղուած ծածկուկ գանձ մը կայ. Եթէ Մաւրիտանացոյն քով թող տուած գրութիւնն կարենայ տալ ննծի կարուղութիւնն որ զայն ձեւք բերեմ: Ամենով գիշերն իւր անկողնոյն մէջ թաւալցաւ եւ վայրկեան մ'սկ չկրցաւ աշքը գոցել: մոտատանշութիւնը զինքն հանգիստ չժողուցին: Առառ կանուխ

Մաւրիտանացոյն վաճառատունը վաղեց, գլխին մէջն անցած գարձանները բոլոր անոր պատմեց: “Արամերէն կրնան կարդալ հարցուց իրեն Մաւրիտանացին, դիցուք թէ միասել աշխարհական գացինք եւ փորձ մը ըրինք. Եթէ չաշողի ի՞նչ կը կորմացըննք. բայց, եթէ յաշղի, գտածնիս մէկնինս հաւասարապէս կը բաժնենք կեցիր, կրնեց Մաւրիտանացին, այս գրութիւնը մինակ բաւական չէ, ճիշգ կէ գիշեր պէտք է որ կարգացուի եւ մասնաւոր շնուռած եւ պատրաստուած մոմց մը լուսով. այս մոմը շնենու նիւթերն եւ շրմնիւ: Առանց այս մոմց գրութիւնն ամենեւն արժեք չընի:” Հասկցայ, հասկցայ, աղ խօսք պէտք չէ, ըստ կալիցիացին, ես այս մոմն ունիմ, մայրիկն մը հոս կըլլայ: Զայս սերկավ աճապաց տուն գնաց եւ շուա մը տիշոյն մէջն գեղին մոմ առած եւս գարձաւ: Մաւրիտանացին զայն առնովով հոտհոտեցաւ. “Ասոր մէջ հազուագութեւտ եւ ծանրագին անուշունք եւ բովինապէտ կան, որ այս գեղին մոմցն խանուած են: Գրութեան մէջ յիշատակուած մոմը ճիշգ այս է: Այս վառած ատեն ամէննեն ամուր պատմերը կիյնան. ամենամթաքուն այրերը կը բացուին: Բայց վայ անոր որ մոմը մարեէն եւսքը մէջը մասյ, ինքն ալ գանձին հետ կը գիւթեաւ կը կապուի:”

ԺԲ.

ԱՌ Ա Մ էջերնին նոյն գիշերը փորձ մը ընելու միաբանեցան: Անոր համար ուշ ատեն նվազմարայի ըլլարն երան եւ մօսեցան պյա տեղի՝ որ որ այս ահագին աշշարակը կանգնուած էր: Լապտերի մը լուսով, մացառներու եւ իուիներու մէջն, վլատակներու վրայն առ խարիսխի ճամբար ընթացքն ուղղեցին կանորի մը գրան, որ աշարակն տակն էր: Դրան առջեւը՝ ժայռի մէջ փորուած աննդուղին երև աշիւ եւ գրութեամբ իշան: Խոնա եւ տիուր պահ մ'ելլաւ իրենց առջեւ, որուն զրան աննդուղին բարձեալ իշնալով աւելի խորունկ կամարի մը տակն հասան: Այս եղնական շրմ դունէ անցան, ըրբ ասնդուղ իշան, ըրբորդ կամարին տակ մոտան: այս ըրբորդին յատակն հաստառն էր. թէսէտ ըստ աւանդութեան ասէկ վար գես երեկ կամար կար, բայց կ'ըսուեր՝ թէ աւելի յառաջ երթալն անկարելի էր աւելի զօրաւոր գիւթութեամբ կապուած ըլլարն: Հոս կիցան մինչեւ որ աշտարակին ժամացցըր կը գիշեր ծանսց. ասոր վրայ մոմը վառեցն եւ Մաւրիտանացին խոռոչեալ եւ դղգոչնչն ձայնի մը գրութիւնը կարդալու սկսաւ: Հազիւ

թե ընթերցումը լինցած էր, ստորեկրեայ որոտման նման աղմուկ ու գղղոդին մը լսուեցաւ: Երկիր սասանեցաւ եւ քարպատակը ձեզքեցաւ եւ ուրիշ խանուու մ'իրենց առջևու բացաւ: Ահին եւ զոյութեամբ վար իշան եւ լապտերի լսուովն ինքզինին ուրիշ կամարի մը տակ գտան, որուն պատերն ու առաստանի արաբացի նշանագրերով ճածկաւած էր: Մէջտեղը՝ զոյութափի կապերով հապուած ստուար արդզ մը կեցած էր: այս արկեզ ամէն մէկ անկիւնը մէյմէկ զիւ-թեալ Մարդիտանացի պահապաններ՝ թէպէտ զինու եւ զարդու սպառազինեալ, բայց արձանի նման անշարժ կը կենային: Արկեզ առջեւը առկով, արծաթով եւ ադամանդով մի շատ մը սափորներ շարուած էին: Ըմենամեծ սափորին մէջ մինչեւ արմուկ թեւերնին մխոցին եւ ամէն մխօւնուն ափ ափ մարդիտանացի ուկւց մէծ կտորներ կը հանէին, սակի սպարանչաններ, նոյն մետաղ սկիսակապ զարդեր, եւ զիսպատճով մ'արեւելեմ մարդաբանազ մանեան մ'ալ ճեռաբերնին կպատ: Բայց գեռ կը գորային եւ շռնչ չըին կրնար առնուլ մինչ այս աւարներով գրապաններն կը լցընէին եւ երկըսու աչքերով երկու հմայեալ Մարդիտանացուց կը նայէին: Վերջապէս երեւեակյաեալ զղղոդին մ'իրենց երկիւզալից անհանգստութիւնը սաստկացուց եւ պահանձան զարհուրանք մը բերաւ վրանին: Երկուցն ալ աճապարեցին վերի գատիկնն եւ լան մոմը շնչուցին նետեցին եւ յատակն որոտընդուատ հնամար մը նորէն փակեցաւ:

४९.

Այս աւիլքն ու զարհուրանքը պատերին  
պատած՝ դարձեալ խարիսափելով մինչեւ որ  
աշտարակէն գուրս չելան, ծառոց մէջն մինչեւ  
որ փողփողուն աստղները շտեսան, չիցցան։ Այն  
ատեն դալարեաց եւ խոտոց վրայ նատելով, աւ-  
արը մէջնին բաժնեցին, որոշելով, որ առ  
այժմ սափորներու պարզապես փրփրուն գոհ  
ըլլան եւ որին գիշեր մը նորեն գտանան եւ  
զանոնիք պարզեն։ Իրարու համար իշխութեան վայ-  
ալ պահանջ ըլլան համար, յուռաք թըր մէ-  
ջերնին բաժնեցին։ Ակը գրութիւնն ու միւրը  
մոմն առաւ Զայս այսպէս կարպարելէն եւ քըր-  
թէթեւ պրափ ու բեռնապրեալ գրպանաւ  
կրանատա իջնալու սկսան։ Քլին վայր իշած ա-  
տեննին խորագէտ Մաւրիտանացին պարզամիտ  
ջրավաճառին ականչն վար իրատու ձեւով  
խօսք մը շնչէց։ «Բարեեկամ գերեթիլ, ըստ,  
գաղտնիք պէտք է, այս ամենայն պէտք է ընդ-

գաղտնեց մալ մինչեւ որ գանձն ապահովը սկզբ նեկ եւ վասնէք փրկենք. եթէ զատաւորին աշխանջը փոքր բան մը հանի, վասնէլ մեծ է:

“ Անտարակցու, պատասխանեց Կալիցիացին, այս ըստածդ ճշմարտոթեանց ճշմարտութիւնն է: ”

"Բարեկամ" գիրեմիլ, կրնեց Մարգիտա-  
նացին, դու խօհեմ մէկն ես, չեմ տարակուորի  
որ քաղաքիքը կը պահես, բայց կին մ'ունիս: "

"Վին եւ ոչ բառ մը պիտի լու այս ամէն  
եղանձերէն, պատասխանեց զօրաւոր ձայնի. մը  
ջրավաճառը:

Հայց բարչ. որչափ գտնալիք խսդիր:

४७

Համեսս պերեմին իւր ամուսնոյն սրբին  
անձկովթեանցն ու վլատցը վլաց պիտիափ շար-  
ժեցաւ՝ որ չկնառվ ինքնինք բռնկև՝ լալու  
սկսաւ։ Այրան ալ գրապահի պէտ լցուած ըլլա-  
լով՝ ուրիշ մասի մոտղութիւն ընելու ժաման-  
ակ չմնաց։ Ենոքը գրապահն մմարդ է մեծ մեծ  
ասկւոյ կոտրութիւն որպաս, դուռը հանեց եւ երեք  
զըս կոտր կոտը տուաւ։ Խելզ կինն ի սկզբան  
զարմացմանի նայելու սկսաւ, եւ պիտիափ-  
ջուն սուխոյն նշանակութիւնը չէր կրնա իմանալ։  
Զարմանեկն գեռ չոթ ափած, խեղջուկ կալիցիա-  
ցին ոսկի շղթայ մ'ալ հանեց եւ ուրախութենէ

սատերվ զայն կնողն առջիւ աջուձախ կը տա-  
տանեցընէր: «Սուրբ Ըստուածածին, աղջապկից  
կինք: Ի՞նչ ըօթի Պէրծիլ. անտարակցս արիւն  
եւ գողութիւն ըստա չես»: Արեան եւ գողու-  
թեան գաղափարն հաղին թէ ինեղ կնող միտքն  
ինչակա էր, իր երեկակյութեանը մեջ ստու-  
գութիւն եղաւ: Ի հետոս բանտ մը, կախա-  
զան մը եւ կախազանէ կախաւած կորասրունք  
կալիքիցի մը կը տևնէր, որոն մեաւ մար-  
մինն հովէն կը տասանէր, եւ իւր ուժքին երե-  
ակյութեանը ներկայացուցած գարշաճէն  
յալթահարեալ իսխա ջղաձուքինանց մէջ՝ ին-  
չառ մարեաս: Խեղճ ողբեմը Ուերեժին ի՞նչ  
կինար ընել: Իւր կինը հանգարտեցընելու հա-  
մար ուրիշ միջոց չմնաց, բայց եթէ իւր բարի  
բախտին պատմութիւնն ամբողջ պատմել: Բայց  
այս ալ՝ ամէն կինդանի էտէք իսրին գաղանիք  
պահէրու համար հանդիսական իսոստանն պա-  
հանջիւնն ետքը: Կնոջ ուրախութիւնը նկարելը  
կարելի քան չէ: Իւր համեստ ամուսնոյն գլուխն  
ու պարանոցը բակչացը մէն առաւ, եւ իւր  
գգուակիոնն ու փառարշանիներվը զրիմէ զա-  
միկայ նորդը: «Հիմայ, ինիկ, կը գուշին ինեղն  
ըստը Մարտիսանաւուցին կտակինն հիմայ ի՞նչ  
կըսու: Համեստ նալիցացինն այն իշէր իւր  
ուշաբին մորթյն վրայ տարածուեցաւ եւ պյու-  
պէն խոր քսոն կը լլար, որ իւր թէ է փետրալից ան-  
կողոյն մը վրայ ըլլար: Բայց կինը ոչ այնպէս:  
ամուղջ գրպանը փափաթին վրայ պարպեց եւ  
գիշերն ի բուն սոկիներն համերկվ եւ քյուե-  
լը, մանեակներն ու գնդերը փորձելով անցոց: Երկրորդ առաւօս համեստ զերեժիլ դրամի  
կտորները զննելով՝ մէծ կոռոր մ'ընարեց առաւ  
ակնավաճառի մը խանութ գնաց որ վաճառէ, հաւասատելով՝ թէ Ալամարայի վիստակաց մէջ  
գտած է: Կինավաճառը տեսնելով՝ թէ դրամի  
վրայ արաբացին նշանագրեր կան, եւ զուտ ու  
մաքուր ոսկի է, արթէքին շորին երերը մատոցը  
ջապաճառն, որ կանարելի պահանակ գում եղաւ:  
Ուերեժին այժմ գնաց առաջի փոքրիկ հօտին հա-  
մար նոր նոր հագուստներ եւ տեսկ տեսակ  
իսաղալիք գնեց, մէծախորտիկ ձաշի մ'ամէն հար-  
կաւոր պաշաներով տուն դարձան, իւր տաքն  
բօլորտիքը կապաւել տուաւ, մինչ ինքն՝ հարց  
ամենաերանիկը, անոնց մէջանը կը մազգագէր:

բեալ շարքավորի եւ հետաքրքի կիներէ: Առյգ է, չէ կրնար մինիթեն քիչ մ'աղասութիւն շտալ, եւ անոր համար ալ այցելութեան եկող դրացի կիներէն Եղողութիւն կը խնդրէր իւր պատառատուն զդ հետուոցն համար, լսերով՝ թէ ոսկեթիւ ժապանինեալ նոր հագուստ եւ նոր ասլինդոր գլխոյ ծածկցիթ մը ապարած է: Իւր ամսանըն նվատամար ալ քանի մ'ամիսար կոմիւն մերնէն փախոց ըստիւ՝ թէ ալ ջրամասոփ գործ չէր կրնար նսել, անոր առողջութեանը վեսակար ըլլարուն: Եւ իրոք ալ դր դիտաւորութիւնն ամառը բոլորովին գիւղ քաշուիլ էր, որպէս զի տղաք լինացին օդով կազդորին, որովհետեւ Տեղանցոցին ջերմութեան առեն ոչ ք քաղաքին մէջ կրնար ապրիլ: Դրացին իրարու երես նպարու սկսան, եւ համարեցան թէ այս խեղզ կինը խելքը կորսնցուցած ըլլայ: Արտագուստ որչափ որ ինքնինք բռնէր, սակայն տան մէջն իւր միտմանց համապատասխանող աղասութեամբն արձակ համարձակ կը վարուէր. արեւելեան ծանրաբն մարդարաւաշը պարանոցին բոլորսիքը գնելով, արաբացի պատրանջան իւր պակապայ զայս գունին ագամանդէ գարդ մանակ' իւր սենեկին մէջ պատաստուուն զգեստներով ետ եւ, յառաջ կ'երթար ու կու գար, երբեմ երբեմ կոտրած հայելց մը կոտրին մէջ նայելով ինքն իր զայս զարմանարվ եւ զմայելով: Կայն իսկ իւր ունայնասիրութեան մզմամին նիզինք չինասայով ըլլանել՝ յարմար առմին ինքնինք տուցըներու համար պատուհան կ'ելէր, իւր զարդարանացն անցոնք դարձողներու վայս ըրած ազգեցութենէ: Համայշ մ'ունենալու համար: Բայց Տակատագրին արամազդութեամբը նենդաւոր վարսավիրայն իւր խանութը դատարկապորտ նասած առեն, աղամանինի շող մ'իր աչքը շացոցց անմիջապէս պատուհան վազեց եւ տեսաւ զարաւափ կինն, որ արեւելեան նորապասկ հարսի մ'ամէն չքերդութեամբ ու պայծառութեամբը իւր փայլուիր: Առանց ժամանակ կորսնցնելու տեսած զարդերուն ցանկը ջնիեց եւ ամենայն արագութեամբ դատաւորին վազեց: Նքթել ական քաղցեալ եւ սովել նոտարը գարձեալ գործոց ձեռք զարկաւ: Երեւելց չեղած դժբախտ գերեսի նորէն դատաւորին առցիւ գործեցաւ:

४८

Զ բավաձառին կին գաղտնիքը պահելու խոստմանը զարմանալի ծշգութեամբ հաւատարիմ մնաց օր մի եւ կէս, թէ ակէտ միշտ բոյո-

42

"**“** [**]** **Διχωτωτωκάνα,** **βίνζ** **է** **այս** **լսածն.** **մար-**  
**րատ,** **անօրէն,** **սրտամութեամբ** **գոռաց** **դատաւ-**  
**որք:** **“** **Գու** **ինծի** **բաիր** **թէ՛** **քու** **տունդ** **մեանող**

անհաւատը պարապ արկդէ մը զատ բան մը չթողց: Կիմնամ թէ կինդ իւր ցնցոտեաց եւ գրգիւաց մէջ՝ զարգարեալ պատուծեալ է եղեր. մարգարիտ եւ ադամնաներով կը զարգարուի եղեր: Հէքդ շուռա, դժբախս զո՞յցդ աւարը տալու եւ կախաղան ելլելու պատրաստուէ, որ քեզի սպասելէ ձանձրացաւ: Քարավաճառը զարհուած՝ դատաւորին ոտքերն նիկաւ եւ այն հարստութեանց տէրն ըլլալուն պատմութիւնը գլուէ գլուխ պատմուց այս արաբացի պատմութիւնը մտիի ըսին: Կոտայն անմիջապէն՝ այս գիւթութեան ներկայ եղող Մարգիտանացին բերելու զգիւեցաւ: Մաւրիտանացին՝ զարհուած եւ օրինաց յափշտակիչ անգին ձեռքն նիկած ըլլալուն պատճառը գտնելու համար գլուխը ճայթեցըներով, եկաւ ներս մուաւ: Երբ ջառավաճառին լրեալ կերպարանօք հն կենաց տեսաւ, բանն անմիջապէս իմացաւ: “Պորումէ՞ էսկ, ըսաւ քովին անցած ատեն, քեզի չպատուիրեցի՞ որ շատախոսութիւն չընես, կնոքը բան չցայսնես:” Մաւրիտանացւցն պատմութիւնը ճիշտ նոյն ելաւ իւր գործակիցն պատմածին հետ. բայց դատաւորը զերահաւատ չըր ուզեր ձեւանալ. բանտարկութեան եւ խիստ քննութեանց եւ խուզարկութեանց պատուալիք ըսու: “Հանդարտէ բարի Տէր դատաւոր, ըսաւ Մաւրիտանացին. բախտի բարին անփոհեմ կոտուով գժկամակ չընենք: Այս գործը մեզմէ զատ սուրբին ծանօթ չէ. գաղոնի զամնէք: Այլին մէջ մեր ամենուն համար բաւական հարստութիւն կը սպասէ: Արդարացի բաժանումը ինստացիք, ահա ամենայն թիւ կարդի կը մննէ. մերժէ առաջարկութիւնն, այն յախտեանս կնքեալ եւ փակեալ կը մնայ: Դատաւորն խորհրդակցեցաւ առանձինն իւր նոտարին հետ, որ իւր արտեստին մէջ ծերացած աղուէս մըն էր: “Բան մը ինստացիքը ըսաւ այս վերջինը դատաւորին, մինչեւ որ գանձը ձեռքդ անցընես: Այն ատեն ամենովն ալ կնաս դրաւել: Եթէ ջրավաճառն ու իր գործակիցն համարձակին տրտունչ եւ բողոք ընելու՝ ձազկելու եւ կախաղան հանելու սպասուալիք ըսէ. անհաւատ ու կախարդի տեղ զնելով զանով դատի կոչէ: Այս խորհուրդը գտաստորին ականչն քաղցը հնեց. ձեռքն ձակին խորշերուն քարյուն անցընելով՝ Մաւրիտանացւցն դարձած՝ “Կորոնակ պատմութիւն մըն է պատմածիդ, ըսաւ: Թէպէտ կինայ ստոդ ըլլալ: բայց ես ականատես կիայ կուզեմ ըլլալ: սոյն խիկ այս գիշեր իմ առջեւս հմանելոց ձեւը պէտք էք

կրինել: Խմէ իրաց հն այսափի գանձ մը կայ, բարեկամարտար մեր մէջ կը բաժնենք եւ ինդիրը կը վերջացընենք. բայց եթէ զիս խարէք, ալ չնորհէք մի սպասէք ինձմէ: Այս միջցիս իրը կալսնաւոր պէտք է որ հու մնաք, : Մաւրիտանացին եւ ջրավաճառը գո՞չ սրտիւ այս առաջարշութիւններն ընդունեցան, սպահով ըլլալով՝ որ գեպքն իրենց խօսից հշմարտութիւնը պիտի հաստատէ եւ ապացուցանէ:

### ԺԷ.

Լօր հէս գիշերը մերձեցաւ՝ դատաւոր, նոտարն եւ վարուավիրայն ամէնքն ալ սպառազինեալ, գաղտագողի գուրս եղան. կալսնաւոր Մաւրիտանացին եւ ջրավաճառն ալ միատեղ առած էին, եւ յետնոյն ջրաւոր էջն ալ, որ յուսացուած գանձը կրէ: Առանց մէկէ մը տեսնուելու աշտարակն հասան եւ չըրրորդ կամարի տակն իջն: Գրութիւնը բացուեցաւ, գեղին մուշ վառեցաւ եւ Մաւրիտանացին հմայելոց ձեւը կարդաց: Դողաց երկին ինչպէս յառաջ, եւ յատակն որոտածյն հնչմարէ մը բացուեցաւ եւ անձուկ սանդուղները ցուցուց: Դատաւորը, նոտարը, վարուավիրայն բահաւոք պատեցան եւ ինչնալու քայլութիւն չունեցան: Մաւրիտանացին եւ ջրավաճառը ներընի համար իյան եւ առաջ ցուան պէտքեալ Մաւրիտանացիները բուռն մոնջ եւ անշարժ հն նստած գուան: Մէծ սափորներէն երկուքը վերցուցին որմնք լի էին սուկով եւ ադամնենով: Ջրավաճառը զանոնք իւր տասոց վայ մէկի մէկի վեր կրից. ինեղծը բուռ կրելու մէկպէտ վարժ էր, ի վերայ այսոր ամենայնի անսնց ծանրութեան տակ կ'երերար եւ դողդուէր, եւ իմացաւ թէ սոսուգիւ իշց մը բեռն չափ ծանրութիւն ունին: “Ասնցմով գո՞չ ըլլանք ըսաւ Մաւրիտանացին, առանց բան մ'իմացընելու այսափի միայն կրնանք տանիլ. մեր բաղդացացին չափ զմեզ հարստացընելու բաւական բան կիայ հու:”

“Դեռ շատ գանձ մնաց ներսը, հարցուց դատաւորը:

“Ամենամեծ հարստութիւնը՝ պատասխանց Մաւրիտանացին. պողպասէ ըղընակիք ամրացեալ ահազին արկդ մը, լի մարդարտօք եւ ադամնենուք:”

“Ամենայն ճգամիք աշխատիք այս արկդն ալ վեր հնանելու, ըսաւ ագահ դատաւորը:

“Ես ալ վար չեմ ինսար, ըսաւ Մաւրիտանացին, բաւականը բանաւորին համար բաւական է, աւելին աւելորդ է:”

"Նու ալ, ըստու ջրավաճառը, ուրիշ բեռ  
վեր չեմ հաներ. իշուկիս ողնայարը ջախջախե-  
լու միտք չունիմ՞ :

Հրաման, սպառնալիք, աղջամկը վայրապ-  
պար եղան. դատաւողն իր երկու ընթերակայից  
գտանականը : “Օքնացէք թժի, ըստ . արկօք վեր  
հանենք եւ մէշբնին սամանենք : Այսպէս բա-  
լով, սանդուռը վերէն իշաւ, երկիւ լարից գժկամա-  
կութեամք մէ նոտարն ու վարսավիրացն ալ անոր  
ետեւին:

४८


¶<sup>¶</sup> Աւերիտանացին ասոնց իրապէս արկեղ քով իշխալը տեսնելուն պէս, գեղին մօմը չըջցից: Գետնայատակը սովորական աշուելի դղոգմանի փակուեցա եւ երեք գիւղազոններ անոր ծոցյն մէջ մեաբն: Այս առաջնային Տարարտանացին աճապարագ առնենուունը երեխն վեր ելաւ, եւ մինչեւ որ բաց օդը չէլաւ՝ չկեցաւ: Քարագան ալ՝ իւր կարճ սրունիցը ներածն չափ շուռ, անոր հետեւեցաւ: «Ի՞նչ ըշիր, ըստա գերեթիւ շունչ առնուլ կլցածին պէս, գատաւորն եւ միւս երկուքը կամարին տակ մացցին»:

Խորին չերմեռանդութեամբ մը “Տէրն այս-  
պէս ուզեց, պատասխանեց Մաւրիտանացին:

“Եւ զանոնք պիտի չազատե՞ս, ” հարցուց կալիցիացին:

“Քան լիցի, պատասխանեց Մարդիտանաւ-  
ցին շցերով իւր մօրուքը: Գրեալ է ի գիրս բաշ-  
խից եւ բախտաց՝ որ անոնք հմայեալ ման, մին-  
չեւ որ հմայքն արձակող հանդերձեալ բախ-  
տահոդիր մնի գայ. Տեսն կամքն ըլլայ: Զայս  
ըսկեթ մոմից կորու հոռոց տիտու թաւու-  
ու տպներուն մէջ նետեց: Ալ գարման շնաց  
զանոնք ազատելու, անոր համար Մարդիտանա-  
ցին եւ ջրավճանուը հարատավեամբ բեռնաւ-  
որեալ իշով քաղաք իշաւլու ճամփայ ելան: Համեստ  
գիրեծիլ չէր կրնար յադենալ իրենն  
երկայնականց գողծակիցը գրկելէն ու համբու-  
րելէն՝ որ օրինաց ճիրանունքէն ազատած՝ դար-  
ձեալ իրեն շնորհուած էր: Երկու բախտակից  
ընկերը, բարեկամօքէն եւ արդարութեամբ իրենց  
աւարը բաժնեցին, այսու տարբերութեամբ՝ որ  
Մարդիտանացին, որ մնուի եւ ունացի զարդոց  
համար ուրցին ճաշակ մ'ունեն, մարդարասու եւ  
պատասխան քարանց տատերն իւր բաժնոյն մէջ  
կառնեւն կրեպս գտաւ, բայց առածին հնդկա-  
պատիկն աւելի՛ գեղեցիկ պատմանդ եւ ձուլա-  
ծոյ սակի ջրավճանուին տալլվ: Այս վերջինն  
ալ անփողութեամբ գոյն եղաւ: Խեծապէս հոգ  
տարին ամէն կարեի պատահարներէ գուշանա-

լու եւ որոշեցին որ իրենց Հարստութիւնն անվեր-  
դով վայելելու Համար ուրիշ գաւառը մը փոխա-  
զրուին: Մաւրիսանացին Ազիրիկէ անցնելով, իւր  
ծննդեան թէիթուան քաղաքը դնաց: Կալիցիացին  
իւր կինը, զաւակներն եւ էջն առած՝ անվճագիւ-  
տորթուկալ անցաւ եւ հոն իւր կողը ինամա-  
կալութեան ներքեւ բաւական նշանաւոր անձ  
մ'եղան. որոյիշետեւ կինն այս արժանաւոր մար-  
դուն երեխյն Հասակն ու կարծ սրունկը վաղեմի-  
գաղղական բաձկոնակով եւ սունապանով զգես-  
տառորեց. գլաւարկը կիետրով մը զարդարեց եւ  
կողնէն սուր մը կափեց անոր ընտանեկան  
ուկրեծիլ ամենու մէկդի նեսենիլզ ՚Տան Գետորո-  
ծիլ. քաղցրա՞նչէին ամիսզըս տառաւ. մինչ  
ինքը՝ ՚Տիկին ծիլ. գլինչն մինչեւ տաքը ծոպքե-  
րով եւ ասլնագործ զգեստիւք ծածկեալ, ամեն  
մէկ մատին վլայ անցուցած շոշաղուն մատանի-  
ներովը, աղոնեալ անչամ ճաշակի եւ զարդա-  
րանաց օրինակ եւ կաղապար եղաւ:



## ԱՅԼԵՐԱՎԵՐ

ՆՈՐԱԼՈՒՐՔ

Երեքհազարամետյ սրինգ մը :

סְבִירָה

**Փապարի պարզ դեղ մը :**

Φωμαρηρή (τοπος) αιδεν τικουακήν ήσαν περί ζετ-  
αττακώλ ψηφρό τερέλη όπερα μεντανούσι. Πάνταρε κι μα-  
ραρηρά τερέλη μεγαλωμένη λυνορήρη μηρί θρόληρη φωμη-  
ρηρή, τε περιθερή μεγαλωρη μεντανούσια κυνορήρη  
τε κι εκεί φωμαρηρήν φωμη ντελέρε εις έναντι μηρί ορέλην  
φωμαρηρή ή αντικεντανα: Ήσαρδεξ φωμαρηρή: